

Պ Ի Ի Բ Կ Ի Ս Վ Ն Ե Բ



(Նախընթացն տևն էջ 369)

Տ Ե Ս Ի Լ Վ Ե Յ Ե Բ Ո Ր Դ

Նոյն անձինք. Որոն, Մաղեոս, Կարոյ, — Կոչնակսեր, գորակներ. սպս Մուշուսկանն, սպս Յոսի.

- Որոն. — Օրպէրիկն խօսելով
Անկասկած է փութի, փախի:
- Օրպէրք. — սպառած, Ոթոն:
- Բէհիկն. — տոսկարած, Ոթոն, չար արկած:
- Որոն. — դասակարգի կոչնակներն խօսելով,
Ուրանալու հընարք չըկայ, ահա երկու յանցաւոր:
գինուորներուն նրաւայելով.

Ըմբռնեցէք:

Ձինուորներն՝ դմբանելու նաւար՝ կը յառաչեն. բայց սակայն Օրպէրք՝ տարն մերկելով և սպասելով այն յառաչողներն կը հետացնէ:

Օրպէրք. — Ոթոն, դու հրէջ զագիր այլ ոչ ահաւոր. Դու ցած մարդ ես, անարգ մարդ ես, գիտեմ, չար ես, խարդախ ես, լիբբ ես, գիտեմ. այսուհանդերձ կարծեմ վատ ես, կը վախես. Արդ այս իմ ձեռս հոգուդ խորէն, որ գարշանաց աման է, Կա մանաւանդ թէ կոյանոց, տիղմին պիտի դուրս հանէ Որ կը պահուի, որ ախտերուն դիրտն է և վախ կ'անուանի: Դու, այլանդակ՝ անբուն սերունդ, վիժած աւագ իշխանի, Պիղծ բորենի, դու որ զագան՝ բայց զիշխանն զագան ես. Դու որ քաջի դիմակ ունիս, սուտ քաջ, ժամ է որ հանես, Թողուտ որ այր իւրաքանչիւր նայի, անձամբ հաստատէ թէ լեռնակալ իշխանն Ոթոն՝ այր անարժան և վատ է, Ես, կոմսուհոյն Բէհիկայի փոխան, ես, այր զինուոր Եւ այր ազատ, ես կը կոչեմ ըզքեզ ի մարտ մենաւոր, Ըզքեզ Ոթոն, ըզքեզ իշխան, ուսկից ազնիւ կոմսուհին, Որ գիտ ընտրեց արծակ կամօք իբրեւ խօսեալ ամուսին, կը հրաժարի. անի կ'ատէ ըզքեզ և գիտ կը սիրէ: Արդ դու՝ ինչ զէն որ ընտրելու ըլլաս՝ ըստ իս, ընտիր է. Սակայն առանց սաղաւարտի, առանց զրահի և նետի ինձ հետ պիտի մենամարտիս: Վայր մը կայ, եզըր գետի, Վայր անբընակ որ պատշաճ է, այսուհանդերձ ոչ հետու. Եկու, ցուցու որ սուտ քաջ չես. երթանք առանց յամբլու: Մահուամբ միայն այն անխընայ մարտըն պիտի վախճանի Եւ թող մեռնողն՝ որ և իցէ՝ չըթաղուի, ուխըն տանի.

Բէհիկն թալարած կ'իկնկեայ. կոմիտներն կը վերցնեն դուրս կը տանին: Օրպէրք մտեցող աղիղակաւորներն դարձեալ սրով կը հեռացնէ:

Օրպէրք. — ասագիտայ իշխաններուն խօսելով.
Աւագ իշխանք սահմանակալ, քաղաքակալ, լեռնակալ,
Որ ներկայ էք և կը լըտէք, կ'ուզէք ստուգել, իմանալ
թէ ինչ մարդ է ձեր կոչնատէրն, ոտխըն որ բըռնաբար

կին կը գրաւէ, տեսէ՞ք, ահա ես այս սրիկան չարաչար կը նախատեմ և կ'ապտակեմ. կը սըխալիմ, քաջ մըն է. չաստատելու միշոյց մը կայ, ձեռնոցըս թող վերցընէ:

Օրպէրր, այս ըսելով, ձեռնոցն Որոնին երեսին կը նետէ: Մուրազիսն, որ նոյն ժամայն ներս մտաւ, սկսնաւստեսնելուն աւերա խիւն մէջն և, կը դիտէ:

Որոն. — Համբերելով ներքեցի որ խօսիս:
դասնալով՝ իշխաններուն խօսելով,
Փախուկ է, փախուկ.

կը գառանցէ.

դասնալով՝ Օրպէրրին խօսելով,

Ամբարտաւան սոսիս, յանդուզըն մանուկ,
Ինչ ես, չըսէ՞ս, արքայորդի՛, միանձեմն նախարար,
Սահմանակալ իշխան և ինձ աստիճանով հաւասար.
Յօժար կամօք ես կը մըրցիմ նըմաններուս հետ. արդ դու,
Ինչ մեծանուն, մեծ աստիճան ունիս, չըսէ՞ս. ինչ մարդու
Հանդիպակաց պիտի ըլլամ. բախտախընդիր զինաւոր
Որ կը կոչես զիս, լեռնակալ իշխան, ի մարտ մենաւոր,
Դու, խաբէբայ, դու, դերասան, դու սուտ անուն կը կըրես.
Այր անանուն, ոչ իսկ ազնիւ, դու գաս հոս զի՞ս զըրզըրոս:
դասնալով՝ իշխաններուն խօսելով.

Այս ծաղրական ըմբիշն ազատ աղեղնաւոր է, կ'ըսէ.
Սուտ է, իրօք ով և ինչ է, ես քաջ գիտեմ.
դարձեալ Օրպէրրին խօսելով

Արդ լըսէ.

Անուամբ Եօրկի Սբատաչէի, Գորսիգացւոյ մը գաւաղ.
Դու և ոչ իսկ այր ազատ ես, դու՛ ի հօրէ աւագակ,
Եւ ի մօրէ, որ սըլաւ էր, շինական ես և գերի.

Անարգ գերի:

դարձեալ իշխաններուն խօսելով.

Ահա այս քաջ ըմբիշն ըսկից կը սերի:
Առաջակայ իշխանք անշուշտ ինձ իրաւունք պիտի տան.
Սակայն թէ որ իշխան մը կայ որ կարծէ թէ այս սրիկան
Չըզըրպարտեց և պատուական մարդ է, անի բարձրամայն
Թող զիս զըրզոէ, ի մարտ կոչէ. ես անոր հետ աժամայն
Իմ մահուչափ կը մարտընչիմ, այո, առանց պայմանի
կամ պայմանով. ահա սոսիս պատուական, ինձ արժանի.
Անի թող գայ որ գաւառի կամ քաղաքի մեծ պետ է,
Որ նըմանս է:

Դարձեալ Օրպէրրին խօսելով և սերոյ ձեռնոցն աքացի ետ
մղելով.

Դու, աւագակ, այն քո ձեռնոցըդ նետէ՞

Ես արացի գայն կը հերքեմ. այս է, լոկ այս արժանին

Օրպէրր. — կատողսձ,

Անարգ սրիկայ. ամբողին մէջ ապահով է, վատաբար
կը նախատէ:

Մուրազ. — ամբոխիս մէջն ելլելով յառաչելով և Որոնին խօսելով.

Աւագ իշխան և լեռնակալ նախարար,

Ոստի կ'ուզես. ես ինիստուն տարեկան եմ, բայց սակայն
Ե՛ս կը զըրզոնեմ և կը կոչեմ գօթի ի մարտ:

Որոն. — բարձրասան ծիծաղելով և ժաղրկելով.

Առժամայն:

Մի խեղկատակ պակաս էր հոս. ահաւասիկ. այս քաջին
Անուն ինչ է, նայի՛նք. Ո՛վ ես:

Մուրազ. — Փրէտէրիկոս Առաջին,
Իրենալ իշխան Սուապիոյ, ընտրեալ՝ օծեալ թագաւոր:
Գերմանիոյ:

Գաւազանն ի շոյց կը նետէ և սրածին զինագարդ պատեն կը
կայն սուր մը կը հանէ՝ որով կը զինէ:

Մագնու. — Պարպարոսա՞:

Բնդիմունք զարմանք. կոչնակակներուն բազմութիւնն՝ իրյնէ րէ ախի՛ւ՝ մուրացկանիկն քովին շրջանակի կը շոտմունայ: Մուրացկանն իր պատաստոյի շարերուն մէջէն խաչ մը կը անկէ, զոր պարանոցէն կտիւտէ կը կրէր. և զայն աչովն ամբաստարով՝ ամենեւնի կը ցուցնէ, և ձախովն հոկայն սրին կը կրթնի, որոն ծայրն ի գեւորին միւտած և: Աստուակայ բազմութիւնն՝ աստուարակ ճիւղած՝ խաչին կը նայի, պահ մը լուսորին:

Մուրաց. — Անս նըշան փառաւոր. կարողոսի խաչն է և ցոյց՝ որու կըրնաք հաւատալ. Ուտի ես՝ կայսր արեւմտեց, Գերմանիոյ ինքնակալ, իտալիոյ, Պուրկոնիոյ և այլ տեղեաց թագաւոր. Ես որ անյայտ եղած էի, միայնակեաց կամաւոր, Ես առանձնողը թողուցի, աւաղ. որչափ ակամայ, վերադարձայ: Գամբանատունն ուր կարողոս կը քնանայ Յանըզգնաբար պըղծած էի. այն ոճիր էր. յանցաւոր, Ես զըղշացի, ճըմարիտ է, բայց՝ քաւելու պարտաւոր, Անպատի մէջ քաշուեցայ, աշխարհատեաց խըղճահար Ես անձամբ անձըս պատժեցի՝ թշնամոյ պէս՝ շարաչար. Բըտան տարի աչք մահացույ չընայեցաւ երեսիս. Խոտն իմ խոնարհ կերակուրս էր, անձրեւի ջուրն ըմպելիս, Իմ խըշտիս հող և ճըզնարանս անձաւ վայրի գազանի: Աշխարհս ողբաց և զիս, դեռ եւս ըսքանչելի ոք կենդանի, Միտած կարծեց, ըսպատելով մահուս՝ որ չէ ինչ հետու: Անձաւիս մէջ թաղած էի, միտ չունէի յառնելու. Զար հանգամանք՝ անընդդիմանակ ըստիպելով՝ վերջապէս, Եւ յուսամ թէ ոչ տարածամ, թաղեալս ելայ դամբանէս. Գերմանիա, մայրն անպաշտան զոր կը ճըմէք աքացի, Գերմանիա բազկատարած զիս կը կոչէր, զըթացի, Ելայ, եկայ: կարծեմ թէ ձեր կայսրըն ճանչցաք:

Մագնու. — կայսեր մտնկնարով, Ծերունի, Պարպարոսա մարմնայ վըրայ տըպած յատակցոյց մ՝ունի. Շէկ երկաթով այն տըպեցաւ:

Մուրաց. — աչև երկնցնկարով, Աջիս վըրայ, իրաւ է. Այն ձեր նըշանն ահա տեսէք, անշինչ է. այս կը բաւէ:

Մագնու մուրացկանիկն աչև ուշարդուրեւար կը բնկէ, ապա ծած գորշին ամբաստարով՝ աստուակայ իշխանկերուն կը քստմունայ:

Մագնու. — Այո, այո ցոյցըս կը բաւէ, ասոր կըրնանք հաւատալ.

Այո, ահա, Փրէտէրիկոս, Գերմանիոյ ինքնակալ:

Շարայարեղի

ՀԱՆԳԱՏ ԵԿԵՂԵՑԻՆ

(Շարսուծ. տես էջ 475)

Անցեալ օրերը ձեռքս Բուշիկներու հատորի մը գնաց: Ակապ ցանցիւր թղթատել. էջ 151 կեցայ. տերեւ մը կար հոն վարդի, զոր տարիներ յառաջ դրած էի: Խեղճ տերեւ. ազագուն, դեղնաշորթ ցամաքու թիւն մը դարձեր էր. և սակայն խորա-

պէս յուզեց զիս. վերջապէս վարդի տերեւ մըն էր: Մէրիան ալ՝ տարիներու ծալքերուն մէջ թաղուած ու թօշնած, համակրելի էր դեռ քանի որ շարունակութիւնն էր երիտասարդ Մերիանին: Իր անցեալի գեղեցկութենէն անշէջ՝ միայն նայուածքները պահած էր, թուի ու թափանցիկ ինչպէս մայիսի գիշերները, խորունկ ու խոնաւ ինչպէս ծովը:

Այն շատախօսութեանց երկար միջնաբարձն՝ զոր վիպասանները կ'անցնեն զիր-